

ԱՐՏԱՇԻՐ ԲԱՐԱԿԱՆ ԿԱՐՆԱՐԱԿ

ՔԱՌՐՄԱՆՆԵՑ ՊԱՆԱԿ ԲՆԱԳՐԻՆ ԵՒ ԾԱՆՈԹԱՐԱՆՆԵՑ

ՏՈՔԹ. Յ. ԹԻՐԵԱՔԵԱՆ

Ի՛նչ նոր օրաթիբրթիբր լոյս պիտի տեսնեն . — ահա՛ մեր գրականութեան մէջ՝ օրուան խնդիրը : Վաղամեռիկ՝ կը թաղուին անոնք առանց արտասուցի : Անհիմն և ապարդիւն մրցման մը հետեւանցը :

Գիտական ըննութիւնները՝ ամբոխին համար մուժ երանգով նկարներ են՝ ակնարկի մը միայն արժանի : Լաւագոյն է սակայն որ գործ մը սակաւ անձերէ ճանչցուի, քան սակաւ տարիներ ապրի :

Տորթ. Յ. Թիրեաքեան՝ համբաւեալ պարսկագէտ, այս անգամ գրականութեան կ'ընծայէ — ոչ վշտի ծիծաղով՝ այլ քրտանց ժպիտներով — թանկագին գոհար մը « պահալա » գրականութեան գանձարանէն՝ որուն բանալիները նուիրուած են իրեն :

Այս երկը (Արտաշիր Բարսկան կարճամակ վերնագրով) կը ձեւանայ 135 էջերէ . բայց թարգմանութեան իսկութիւնը պզտիկ պատմութիւն մըն է 34 էջ . Տեսացածը ընդ նութիւններ են պահլաերէն բառերու, որոնց մէջ թարգմանիչը՝ վերլուծութիւններէ յետոյ՝ բազմաթիւ յայտնութիւններ կ'ընէ հայերէն բառերու :

Պատմութիւնս՝ թատրերգութիւն մ'է, ամէն գլուխ՝ նոր տեսարան . բեմի վրայ կ'ելլան, իբրև զլիսաւոր դերակատարներ՝ երազահաններն և աստեղատայրը՝ որ աբեւելեան բնադրոճ մը կու տան գրոյցին . բայց չսպասենք ոճին մէջ գտնել արեւելեան երեւակայութեան ճոխութիւնը և ոչ Ֆիրզուաիի տիրապետող կրողը : Ընթերցողը կը մտնէ միապաղաղ զաւարտութեան մը մէջ, յորում ասդին անպին ցրուած և կէս մը կանաչին տակ ծածկուած՝ անհասարար փունջեր միայն աչքի կը զարնեն :

*
*
*

Բարակ՝ փարսի մարզպան մ'է, Արտաւանի շահապետը . երազի մ'առաջնորդութեամբ կը գտնէ Ստաւր՝ Գարեհեան Դարեհի տոհմէն և իր աղջիկը անոր կնութեան կու տայ . ասոնցմէ կը ծնանի Արտաշիր Բարսկանը :

Նա դիւցազ մ'է, իր քաջութիւնները՝ առասպելական . իր համբաւը մինչև պարթեւ արքունիքը հասած է : Արտաւան, պալատի շքեղութեանց մէջ, նոր զարդի մը կը փափագի . կը հրամայէ Արտաշիրը իրեն բերել : Դիւցազը կ'ընդունի հրաւերը, բայց քիչ յետոյ Արտաւանի հետ գծտուելու՝ և անոր հարձին հետ միասին դէպ ի փարսիս անհետանալու համար :

Արտաշիր մեկնած է՝ իր ապագայ թագաւորութեան զաւազանը ու թագը ապահովցնելով Արտաւանին գանձէն : Խոյ մը « Գայեանց իշխանութեան փառք » կը սլանայ Արտաշիրի ետեւէն՝ զոր Արտաւան իր մարդիկներովը կը հալածէ : Սակայն ինքն ալ իր փառքէն վանուած ետ կը դառնայ, բանակ կը կազմէ, կը դիմէ իր խոյեանին վրայ, և անկէ կը սպաննուի : Գայեանց նոր փառքը կը պատերազմի . կ'արշաւէ, կը յաղթէ, կը յաղթուի, մինչև որ կ'ընկճէ իր թշնամիները : Գուլալ ամրոցին վրայ յարձակումը և սպստամբ Ուղիին սպանումը՝ ասպետական տեսարաններ են, թէ և հոն նկարիչը ոչ այնքան ճարտարութեամբ շարժած է իր վերձինը :

Արտաւանի դուստրը՝ կին Արտաշիր՝ իր եղբարցը դրդամբ մահու դեղը բարակ ալիւրի և շարարի հետ խառնելով՝ բաժակի ձեռն կը մօտենայ թագաւորին . « Հրամէ . ուրիշ կերակուրներէն առաջ այս կասկէն կեր . ջերմի և յոգնութեան համար լաւ է » : Ախսոս, դաւը չյաջողիր . կարմիր քարաղոց կը թռչի, թեւը կը զարնէ պատտին և այն պատտալիք սկահը Արտաշիրին ձեռքէն գետին կ'իյնայ, շունն ու կատունն որ հոն կը գտնուէին այլ ժահրը ուտելով կը սատկին : Արտաշիր կը հաս-

կընայ, կը կանչէ մոզտեպաց մոզպետը. կը հարցնէ. « Հէյրպետ, մէկը որ իր տիրոջ կենացը դաւանան է, ինչ է կարծիքդ ա- նոր այս գործին »: Պատասխանը կ'ըլլայ. « Մահարժան է »: Թագաւորը մոզպետին սրբազան վճռովը կարծես մէկդի ձգած երկիւղ ու գուլթ, կ'ըսէ: « Շուտով այն չարը, ջատուկը, դրուանդը և ապականեալ ծնունդը, ապախոսը տար և հրամայէ որ սպանենք * »: Մոզպետաց մոզպետը կնոջ ձեռքէն բռնելով դուրս կ'ելլէ:

Տեսարանը կը փոխուի: Արքայից ար- քայն իր խճովը որսի զբաղած է. նա կը յարձակի վայրի մատակ էջի մը վրայ. ա- րուն կը յայտնուի. Արտաշէրի նետը կու- ճրին ընդունած՝ կ'իյնայ: Թագաւորը ձին կը քշէ ձագին վրայ. մատակը երբ զայս կը տեսնէ, կը վազէ, կ'ազատէ զայն՝ ինք- զինքը մահուան երթարկելով: Արտաշէր ի գուլթ շարժելով կը յիշէ իր նախկին անգթութիւնը, կը տխրի, կը զղջայ, կ'ար- տասուէ: Սակայն, մոզպետն կենաց ապա- հովութիւն ուզելով կ'իմասցնէ թէ՛ կ'ինը չէր սպաննած: Կ'ուրախանայ Արտաշէր և կը հրամայէ՝ յակինթ, մարգարիտ և զոհար լեցունել մոզպետին բերնին մէջ: Յետոյ կը բերեն Արտաշէր առջև Շապուհը՝ որ դեռ լոյս չտեսած՝ մահուան դատապար- տուած էր:

*
**

Հոս նկարագրիր որքան պարզ՝ այնքան վայելուչ և վսեմ գոյն մը կ'առնու:

Արտաշէր Հնդիկ գէտին պատգամէն սար- սափած՝ որ կը գուշակէր Միհրակայ և անոր ցեղէն սերած անձի մը Գայեանց փառքին հասնիլը՝ կը հրամայէ ընաջինջ ընել իր թշնամեաց ռիւերիւր՝ ապազայ թա- գաւորութեան ցեղը: Միհրակայ երեք տա- րեկան դուստրը միայն կը զերծանի կո- տորածէն:

Թարմ առաւօտ մըն է:
Շապուհ՝ Արտաշէր որդին, իր հծծելա-

գունդով կը մտնէ գիւղի մը մէջ: Միհրա- կայ դուստրն է հոն, ազնուական կերպա- րանքէն զատ՝ հովուուհի մը. նա ջրհորի մը զլուխը կեցած՝ ջուր կու տայ իր ոչ- խարնեուն: Աչքերը վեր կը վերցնէ և տեսնելով անծանօթ ու յոգնած այրուծին, անոնց ծանորու զով շուքը կը ցուցնէ ու կ'ըսէ. « Նստեցէք, մինչև որ ես ջուր քաշեմ և դուք և անասուններդ խմէք »:

Ընթերցողը՝ կարծեմ թէ գինքը շատ հեռու պիտի չի գտնէ Սուրբ Գրոց այն նկարչական ջրհորէն՝ ուր կը հանդիպին Ռեբեկա և Եղիազար: Հոն բարի ծերուն- ւոյ մը օրհնութիւնը կը լսուի. հոս սապե- տողի երիտասարդի մը արհամարհոտ մե- ժումը. « (Կորի՛ր) չար Ռիմէն, քո ջուրը պէտք չէ մեզ »: Նա շփոթած կը քաշուի ծանորուն տակ, Դոյլը՝ Շապուհ ինքը միայն կը յաջողի վեր քաշել. այն ատեն ամօթ- խած գեղջկուհին կը քացազանչէ. « կեց- ցի՛ս, Շապուհ Արտաշէրեան, ընտիրդ արի արանց »: Միհրակայ դուստրը կը յայտնէ ինքզինքը. Շապուհի զայրոյթը բարեկա- մութեան կը փոխուի:

Դարձնենք թուղթ մը. ահա նոր պատ- կեր՝ լի եռուզեռ կենդանութեամբ: Արտա- շէր հանդիսատես բազմած է իր Որմիզդ թոռան քաջութեանց՝ առանց զանիկա ճանչնալու: Խաղի գնտակը Թագաւորին մօտ կ'իյնայ. տղաք կը վախճան Արտաշէրի շուքէն. բայց Որմիզդ աներկիւղ գնտակին դիմելով կը խլէ զայն և կը նետէ: Ար- քայից արքայն զարմացած ասոր համար- ձակութեանը վրայ, կը հարցնէ. « Դու որո՞ւ տղան ես »: Նա կը պատասխանէ. « Էս Շապուհի տղան եմ »: Արտաշէր ի- մանալով եղածը՝ իր թոռը կը ճանչնայ, կը զրէն զայն ու կ'ըսէ. « Կատարուեցաւ ինչ որ Հնդիկ գէտն ըսած էր »:

Պատմութիւնը համարու և վսեմ վեր- ջարանով մը կ'աւարտի. ասոր կը յա- շորդէ կցորդ մը, արեւելեան մաղթանաց էջ մը, որ այսպէս կը վերջանայ. « Յա- լերժացի՛ հոգին Արքայից արքային Ար- տաշէրի Բարակայ՝ որ այս անդարձը խօ- սեցաւ »:

* Գրանթութեանց մէջ այս բռնորու վերլուծումը կը գտնուի:

Յիրաւի ազգի մը շնորհակալիբը՝ աշխատաբեռն նակտի հովանաւոր դափնին ներն են։ Պ. Թիրեաբեան ներկայ բանասիրաց մէջ այս երախտեաց արձանաւորներէն կը հանդիսանայ։ Հեռունբը չպրպրտենը, առջեւնիս է իր նորագոյն և զբժուարին աշխատութիւնը, զոր կրնար ի գլուխ հանել պարսկերէնի ունեցած իր հմտութիւնը միայն։ Ընթերցողը թերեւս ճամբան երբեմն արտնջէ բառից գծուարի մաց բարդութեանց և երբեմն անկապ իմաստից նկատմամբ։ Բայց թարգմանիչը առաջուց կ'իմացնէ թէ մտադիր է կարելի եղածին չափ անարատ պահել հեղինակի ոգին և հայերէն արմատ ունեցող բառերը, և թէ պիտի գտնենք անոնց մասին գրքին ետեւ գոհացուցիչ ծանօթութիւններ։

Իրբեւ նմոջ մը մեր յարգելի թարգմանչին ըրած բառաքնութեանցը, հոս յիշենք վերլուծուած բառերէն մէկ քանին։ Ինչպէս պարսկերէն չէ փորձած արդի լեզուի մէջ գործածել՝ այսպէս ալ հայու մտքէն չէր անցած որ մեր խոստովակ բառը հին պարսկերէն ځتو և ځتوان բառի հետ նոյն ըլլայ, և մինչեւ հիմայ անարատ մնացած իմաստով և հնչմամբ։ Մեր անդուն (երկուշ, մտմտուք ու հոգ) բառը կը գտնուի կարնամակի բնագրին մէջ ځتو (էնտէհքին) զոր Տ. Թիրեաբեան տիրաւանայ կը թարգմանէ։ Հետաքրքրական է երբ նոյն գտնենք Բաքկեն անունը փոփոքի հետ, եւս առաւել երբ տեսնենք որ պահլաւերէն են անոնց ځتو և ځتو (բարեկ, բարեկան) կամ (պապէք, պապէքան)։ Տեսբան կամ դատաստան բառին՝ պարզ որոշ կը տեսնենք հին պարսկերէնի մէջ հայերէնաբար գործածութիւնը, ځتو ځتوان (դատաստան Բնէ է), ځتو ځتوان (վեհուն Բնէ է)։ Պահլաւերէնի իւրաքանչիւր տարից զանազան հնչմանց համար՝ Պ. Թիրեաբեան վճիռ բառը կը կարգայ նաեւ վճար, վրձար և վրձիր։ Ինչպէս՝ շտապ՝ ստեպ, զագ արմատէն գէզ, գեզ, գիծ, կիծ, կիձ, կեզ և այլն։

Ասկէ թէչ առաջ՝ փորթուզայ փաշա՝ Եղիշէի քննադատութեան անխոնջ աշխատ

տութեամբ մատնանիշ կ'ընէր հայերէնը պահլաւերէնի մէջ։

Նէօլտէքէ գերմանացին եւս թարգմանած է Արտաշիր Բարական կարնամակի պատմութիւնը։ Սակայն, եւրոպացի թարգմանչին կարնամակը տեղ տեղ կը տարբերի Տորթոր Թիրեաբեանին թարգմանութենէն, կամ սրալ հասկացողութեամբ և կամ իր բնագրի տարբերութեան պատճառաւ։ Հայերէն թարգմանութիւնը այդ պարագայից մէջ միշտ լաւագոյն կերպարանքով կը ներկայանայ քան գերմանը։

Տորթ. Թիրեաբեանի այս երկը՝ — կարեւոր մէկ էջը Հայերէնի ստուգաբանական բառարանին — դիւցազներգական դրուագի մը վայելքն եւս կ'ընծայէ։ Հայք ընդհանրապէս համամիտ չէին Սասանեանց՝ վրէժխնդիր ըլլալով Արշակունեաց պատուոյն։ Սակայն, յամենայն դէպս Արտաշիր Բարականի զոյցը չէր կարող շրջան մը կատարած ըլլալ Հայաստանի լեռներուն մէջ։ Արտաշիր հեծելագունդի փողերուն կը միանան երբեմն հեռուս՝ հովիտներու մէջէն՝ հայ բանաստեղծներու քնարները և սրինգները հայ հովիւներուն։

*


ՊԱՏՄԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
 ԱՐԵՒԵԼԱՆԱՅ ԼԵՅՈՒՒՒՑԻ
 գրք
ԳՐ. ՎԱՆՑԵԱՆ

Մինչդեռ արեւմտեան հայերէնը՝ իրբեւ յղկուող աղամանդ մը՝ հետզհետէ նոր ճանաչներ կը փողփողէ, և մատաղ ստունկի մը նման կ'աճի զբարբարի նեցուկին խա-

1. Տպագրուած է Թիֆլիս. տպ. Մ. Վարդանանի գան. Փ. N. 3. 1906։ Աս իր երկը կը բաժնուի քանուրկու երկայն զուգահեռու և 242 էջեր կը բաղկանայ։